



ՆԱՅԱՍԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
NATIONAL
LIBRARY
OF ARMENIA

**Սույն ստեղծագործությունը հասանելի է
Հայաստանի ազգային գրադարանի
թվային շտեմարաններում՝ համաձայն
դրա իրավատիրոջ հետ կնքած
Համագործակցության պայմանագրի, և
կարող է օգտագործվել բացառապես
օրենքով նախատեսված կարգով՝
պահպանելով հեղինակի և իրավատիրոջ
հեղինակային իրավունքները**

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ՅԻՄՈՒՆՔՆԵՐԷՆ

—1—

S P U R K

Ջանազան ծակատներու վրայ մղուող մեր պայքարը անկարող կ'ուլլանք ղեկավարելու, երբ մանրամասնօրէն տեղեակ չըլլանք այն բոլոր մեծ ու փոքր դէպքերուն որոնք տեղի կ'ունենան մեր տարասփիւռ ժողովուրդի գլտնըւած վայրերու մէջ: Կացուծեանց զարգացումներու հետեւողական քննութիւնը չկատարած, չենք կրնար գծել մեր կազմակերպութեան պատկանող բոլոր հաստատութիւններու ուղին եւ հետեւաբար առաջնորդել ընկերները յեղափոխական գործունէութեան: Հոսկէ կուզայ մեր Կազմակերպութեան կարողութիւնը, որովհետեւ ան օժտուած է անքակտելի կառոյցով մը: Արդարեւ, մեր Կազմակերպութեան բոլոր մասնամիւլերը կառչած կը մնան իրենց կեդրոնին:

Կայսերապաշտութիւնը, անոր դաշնակիցներն ու թրքական ֆաշականութիւնը բազմաթիւ անգամներ փորձեցին հարուածել մեզ, սակայն եւ միշտ ձախողութեան մատնուեցան՝ ի հետեւանք մեր Կազմակերպութեան գիտական ու յեղափոխական կառոյցին: Առանց ասոր, անկարող պիտի ըլլայինք մինչեւ օրս պահպանել ու ապահովել յեղափոխական պայքարի յարատեւումը: Մեր թշնամիին ու անոր դաշնակիցներու ունեցած միջոցները զօրաւոր են եւ ուժգին, սակայն անոնք անպայման որ պիտի փշրուին մեր յեղափոխական կամքին, յեղափոխական ըսկզբունքներուն եւ ըմբռնումներուն ապառաժեայ վճռակամութեան առջեւ: Վճռակամութիւն մը՝ որ կ'արտայայտուի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳԸՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ—ին ու անոր աշխարհասփիւռ մասնամիւլերուն ու հաստատութիւններուն գործունէութեամբ:

SPURK

Ակներեւ է մեր կազմակերպութեան ու-
ժականութիւնը: Տարանջատուած ու պառակ-
տըւած կազմակերպութիւն մը կարելի է անմի-
ջապէս կոահել, երբ անոր ղեկավարութիւնը
անտեղեակ կ'ըլլայ հոս ու հոն կատարուող
իրադարձութեանց կամ ուշացումով կը ստանայ
հարկ եղած տեղեկութիւնները, լուրերը, տե-
ղեկագրերը: Այսպիսի դրութեան մը մէջ, ղե-
կավարութիւն մը կը դառնայ մտաւորականնե-
րու փաղանգ մը, որ անկարող է ղեկավարել
քազմակողմանի լայնատարած գործունէութիւն
մը:

Մեր կազմակերպութիւնը շատ լաւ կը
գիտակցի թէ քաղաքական, գինուորական եւ
տնտեսական ամէն պայքար դուռ կը բանայ
այլ պայքարի մը: Եւ ժողովրդային զան-
գըւածներու քաղաքական գիտակցութիւնը կը
քազմապատկուի, երբ անոնք մուտք կը գործեն
պայքարէն ներս: Պայքարի դաշտ նետուելով,
փորձառութեամբ իրազեկ կը դառնան իրակա-
նութեանց եւ կը ծանօթանան գործելու լաւա-
գոյն միջոցներուն: Եւ այս յեղափոխական
գործունէութեան ընդմէջէն, կազմակերպու-
թիւնը ի վիճակի կ'ըլլայ յայտնաբերելու
տուեալ հանգրուանին պատշաճ լոզունքներն
ու անոնց գործնական թարգմանութիւնը: Ժա-
մանակէ ժամանակ տեղի ունեցող փոփոխու-
թիւններու առջեւ պարզուելիք լոզունքները
տակաւին ի գօրո՞ւ են արդեօք: Հարկ է՞ այլ
լոզունքներով դէպի այլ ծակատներ փոխադր-
ւիլ: Անհրաժեշտ է միշտ զանազանել եւ ի-
րարմէ տարանջատել քարոզչական լոզունքներն
ու գործնական լոզունքները՝ խուսափելու
համար վճռական ծակատներու վրայ ժողո-

վուրդը դժուարին կացութեան մատնելէ . . . :
Հարկ է միշտ փոփոխութեան ենթարկել լո-
գոներները, որպէս զի անոնք համապատասխան
ընթանան պայքարի զարգացման հետ՝ յատկապէս
պայքարի առօրեայ գործունէութեան կապուած
գործնական լոգոներներու պարագային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ
ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՄԷՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Յեղափոխական բոլոր կուսակցութիւննե-
րը, ուր որ ալ գտնուին, անբողջովին յենած
կ'ըլլան ժողովուրդի դերակատարութեան եւ
ուժին վրայ: Որովհետեւ իսկական ուժը ժո-
ղովուրդն է եւ ան է որ կը կերտէ պատմու-
թիւնն ու քաղաքականութիւնը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿ—ը յեղափոխական կազմակերպութիւն մըն
է՝ քաղաքական ուղեգծով եւ քաղաքական ու
զինուորական ուղեգծով: Ան յստակ
կեցուածք մը ունի հանդէպ քաղաքական իրա-
դարձութեանց եւ որովհետեւ կը գործէ աշ-
խարհի տարածքին, միջազգային հակամարտու-
թենէ ներս ունի իր դիրքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿ—ը կը յատկանշուի աշխարհասփիւռ հայ
ժողովուրդի դերակատարութեան եւ ուժին
վրայ իր ամբողջական յենումովը: Մեր կազ-
մակերպութեան սրբազան առաքելութիւնն է
ժողովուրդը քաղաքականացնել, կազմակերպել
եւ շարունակ գայն ոտքի պահել, ի խնդիր

անոր շահերու պահանման եւ ավանդական
թշնամիներէն անոր իրաւունքներու տիրաց-
ման, ինչպէս նաեւ կայսերապաշտական շրջա-
նակներու լարած դաւերու դիմագրաւման: Այս
բոլորը կ'իրականանան ժողովուրդի մղած պայ-
քարին ընդմէջէն: Պայքար մը՝ որ նեղ թէ լայն
տարողութեամբ սկսած է հետզհետէ, քայլ առ
քայլ յառաջանալ դէպի վերջնական յաղթանակ:

Առաջին քայլերէն դէպի վերջին քայլե-
րը, բոլոր հանգրուաններէ ներս եւ ամէն
պայմաններու տակ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ—ը օրնիբուն կը դիմադրէ
կայսերապաշտական վարչակարգերու եւ իշխա-
նութիւններու ծրագիրներուն եւ քաղաքակա-
նութեանց, որոնք կը նուիրականացնեն թրք-
քական ֆաշականութեան գոյութիւնը մեր հո-
ղերուն՝ Հայաստանի վրայ:

Օրնիբուն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ—ը կը կատարէ իր դերը,
մերկացնելով համաշխարհային կայսերապաշտու-
թիւնն ու թրքական գինուորական ֆաշական
վարչակարգը ոտքի պահող անոր բոլոր դաշ-
նակիցները՝ աշխարհասփիւռ հայ ժողովուրդ —
դի գանգուածներուն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿ—ը քաղաքական, գինուորական, կազմա-
կերպչական եւ ժողովրդային մակարդակներ —
րու վրայ մղած իր պայքարին ընդմէջէն կը
ներկայացնէ մշտնջեն ծրագիրներ որոնք յե-
ղափոխական գործունէութիւնը կը մղեն դէ-
պի առաջ եւ կը տանի առօրեայ ժրաջան աշխա-
տանք, աշխարհասփիւռ հայութեան մօտ առ-
րածելու համար իր գաղափարները, նախաձեռ-
նութիւններն ու ծրագիրները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿ—ը, անխոնջ կերպով կը պայքարի անալ
գաղափարներու եւ ծրագիրներու դէմ, որ—
պէսզի իր ծրագիրները հիմնուին մշտնադիւր
ենթահողի մը վրայ: Նաեւ մեծ միգ կը թա—
փէ բոլոր մարզերէ ներս ժողովրդային զայ—
րոյթն ու պոռթկումը սաստկացնելու կայսե—
րապաշտական բոլոր վարչակարգերու քաղաքա—
կանութեանց դէմ: Վարչակարգեր որոնք կ'օ—
ժանդակեն եւ կ'ամրացնեն մեր Հայրենիքը
բռնազրաւեալ պահող թրքական վարչակարգը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿ—ը կ'աշխատի ստեղծել գիտակից ու աշ—
խոյժ հանրային կարծիք մը՝ օժտուած քաղա—
քական միշտ ուղեգծով եւ մշտնադիւր դատողու—
թեամբ, որպէս զի ստեղծուի փոխարինում
մը՝ կայսերապաշտական վարչակարգերու ներ—
կայացուցած բոլոր այն ծրագիրներուն, որ—
որոնք կը նպատակադրեն բնաջնջել հայկական
ինքնութիւնը, պատմութիւնը, քաղաքակրթու—
թիւնը եւ ամրապնդել մեր սիրելի Հայրենիք՝
Հայաստանի հողին վրայ կայսերապաշտութեան
գոյութիւնը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿ—ը բաւարար կարողութիւնն ունի եւ գի—
տէ պայքարի ինչ միջոցներ ի գործ դնել
տուեալ հանգրուանին, տուեալ մարզէն ներս,
տուեալ երկրին մէջ, ինչպէս նաեւ գիտէ հոս
կամ հոն, թաքթիքային թէ գործնական ինչ—
պիսի լոգուներն քարձրացնել:

Ամէնուրեք եւ հանդարտ ու փոթորկոտ
հանգրուաններ կտրող, ինչպէս նաեւ օրնի—
բուն շարունակուող այս պայքարը ունի մէկ
նպատակակէտ. մշտնօրէն գործի մղել հայ

ժողովրդային զանգուածները եւ բացայայ-
տել մեր հայրենիքի բռնազրաւման սատարող
եւ մեր ժողովուրդի դէմ գործող բոլոր վար-
չակարգերը: Կառչած մնալով այս ուղեգծին,
մեր պայքարը հարստացուցած կ'ըլլանք յա-
րատեւ, նոր ու յաւելեալ ուժով մը: Այս
պատճառով ալ թրջական ֆաշականութիւնն ու
անոր կայսերապաշտ հովանաւորող ուժերու
բացայայտման աշխատանքը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱ-
ԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ գործունէու-
թեան հիմնաքարն է:

Մեր կազմակերպութեան համակիր ժողո-
վրդային շարժումներու թէ հաստատութիւննե-
րու կարգ մը ընկերները կ'ունենան ըմ-
բռնումի սայթաքում մը, երբ հարց կու
տան. 'ի՞նչպէս կարելի է բացայայտել մեր
զանգուած երկիրներու վարչակարգերու դիտա-
ւորութիւնները եւ մերժել անոնց օրէնքնե-
րը, երբ միաժամանակ կը ձգտինք պահել մեր
գաղափարութիւնը: Այսպիսի աշխատանք մը տա-
նելով կը բացայայտուինք իշխանութեան առ-
ջեւ': Ընկերները չեն կրնար գիտակցիլ
իւրաքանչիւր հանգրուանի ընձեռած յատուկ
միջոցներուն: Անցնող հանգրուանէ ժառան-
գըւած ներկայ հանգրուանի համար աշխատան-
քի կերպերու եւ միջոցներու քննարկումը
անցեալ հանգրուանին յատուկ տուեալներու
վրայ եւ անոնց կառչիլը՝ կրնան խոչընդոտ
հանդիսանալ նոր պայմաններու ընձեռած կա-
րելիութիւններուն: Իսկ կարգ մը ընկերներ
յեղափոխական գործունէութիւնը կը դիտեն
միակողմանիօրէն: Այսպէս՝ կը խորհին թէ
միակ ուղի մը մեզ կը հասցնէ յեղափոխա-
կան նպատակակէտերու եւ թէ միշտ մէկ մի-

ջոց պէտք է ի գործ դնել յաղթանակի ապա-
 հովման համար: Ասոնք չեն գիտակցիր պայ-
 քարի զանազան միջոցներ օգտագործելու ան-
 հրաժեշտութեան, լաւապէս չեն գնահատէր
 ժողովրդային շարժման ընձեռած հսկայ կա-
 րողականութիւնն ու կարելիութիւնները: Եւ
 անկարող կ'ըլլան երկարաշունչ ու համ-
 բերաւար աշխատանք մը տանիլ նոյնիսկ խա-
 դաղ պայմաններու տակ, անկարող կ'ըլլան
 օգտուելու հոս ու հոն համեստ յաջողու-
 թիւն արձանագրող ժողովրդային շարժմանց
 փորձառութիւններէն եւ այն հասկացողու-
 թիւններէն որ դասակարգային պայքարներն
 ու հակասութիւնները երբ անել ծամբու մը
 կը հանդիպին, կը պահանջեն նոր լուծում-
 ներ, նոր պայմաններու եւ տուեալներու
 լոյսին տակ:

Նշեալ ընկերները չեն գիտակցիր այս
 բոլորին, հետեւաբար կը տեսնենք որ անոնք
 կը շարժին զգացումով եւ կանխակալութեամբ,
 իրենց ձեռքերէն կորսնցնելով շատ մը ա-
 ութներ: Այս թիւը մօտեցման ի հետեւանք,
 նշեալ կողմերը լաւապէս չեն ըմբռնէր ՀԱ-
 ՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱ-
 Կ-ի դերն ու անոր պայքարը, արգելափակեալ
 թէ նահատակուած ընկերները, յեղափոխական
 ուղիի վրայ կատարուող գոհողութիւնները:
 Շատ մը ընկերներ չեն հասկնար յեղափոխա-
 կան գործունէութենէն ներս քարոզչութեան
 կարելորդութիւնը, նպատակակէտի իրագործ-
 ման ծամբուն վրայ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ
 ԲԱՆԱԿ-ը իր իւրաքանչիւր հասկացողութիւնը
 կը փորձէ թարգմանել պայքարի դաշտին վը-

րայ, զայն դնելով յստակ ու սահմանուած
ըմբռնումի ներքեւ: Որովհետեւ ՀԱՅԱՍՏԱ-
ՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿը կազ-
մըւած չէ երկար ժամեր ունայն եւ դատար-
կաբան նիւթեր արծարծող բիւզանդական մտա-
ւորականներու խմբակէ մը, այլ կը ներկա-
յացնէ մարտնչող բանակի մը մարմինը, աշ-
խարհասփիւռ ժողովրդային — զանգուածային
բանակ մը: Բաղաքական, տնտեսական ու զին-
ւորական զանազան մակատներու վրայ մարտեր
առաջնորդող ԲԱՆԱԿ մըն է ան: Անոր համար
ամէն արտայայտութիւն, ամէն գաղափար ունի
իրեն տուն տուող դրդապատճառները՝ կազմա-
կերպչական, քաղաքական թէ պայքարի բնագա-
ւառներէ ներս: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿը լաւապէս փորձառութիւն
է շահած եւ օգտուած իրաւագրկուած ժողո-
վուրդներու ազատագրութեան ի խնդիր մար-
տնչող կազմակերպութիւններու եւ շարժուե-
ններու մղած այն պայքարներէն, զորս ուղ-
ղուած էին պատեհապաշտական ու անիշխանա-
կան հոսանքներու դէմ:

Ժողովրդային—զանգուածային գործու-
նէութեան մէջ հարկ է ամէնօրեայ քարոզչու-
թիւնն ու հրահրումը: Քարոզչութեան ըմբռ-
նումը, ինչպէս եւ հրահրման, պէտք է յստակ
ըլլայ ժողովրդային—զանգուածային գործու-
նէութենէն ներս:

Քարոզչութիւն ըսելով կը հասկնանք ան-
հատ մը կամ հաւաքականութիւն մը օժտել ո-
րոշ տեղեկութեամբ եւ գաղափարաբանութեամբ:
Իսկ հրահրում ըսելով կը հասկնանք մեծ
զանգուածի մը սեփականութիւնը դարձնել ո-
րոշ գաղափարներ, զայն արթնցնելու եւ քա-

դաքականացնելու մտահոգութեամբ, ինչպէս նաեւ անոր մօտ ստեղծելով խանդավառութիւն բոլորողելու յեղափոխական պայքարի շուրջ:

Մէկ կողմէ իրազեկ չդառնալով ժողովուրդներու փորձառութեանց, միւս կողմէ չըկարծնալով օգտագործել արտայայտութիւններուն ճշգրիտ ձեւերը, շատ մը ընկերներ զիրար կը խառնեն ըմբռնումներն ու գաղափարները: Անոնք կը մտածեն թէ հրահրիչն է որ ժողովուրդը կը հրաւիրէ յեղափոխական որոշ աշխատանքներու, մինչ այս շօշափելի գործունէութիւնը կամ կ'ըլլայ բնական շարունակութիւնը տեսական քննարկման, եւ կամ կ'ըլլայ ինքնին գործնական աշխատանք մը:

Ինչ է տարբերութիւնը ասոր՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ — ի համար: Նախ հարկ է ընկերներու միջեւ անհետացումը զանազան ըմբռնումներու եւ արտայայտութիւններու: Բոլոր անդամներու միջեւ պէտք է գործէ, ի գործ դրուի հասարակաց լեզու մը, ինչպէս եւ հասարակաց հասկացողութիւն մը: Նրկրորդ, կազմակերպութեան շարքերէն եւ ժողովրդային — զանգուածային շարքերէն ընտրել այնպիսի անհատներ, որոնք ատակ ըլլան քարոզչական թէ հրահրման դաշտի վրայ արգասաբեր աշխատանք տանելու:

Ցածախ կը լսենք թէ այս կամ այն կուսակցութիւնը իր տրամադրութեան տակ ունի քարոզչական աշխատանք տանող խմբաւորում մը: Կը լսենք թէ խմբաւորման մէկ անդամը ուղարկուած է շրջան մը, այդտեղի բնակչութեան բացատրութիւններ տալու, պայքարի շուրջ բոլորողելու եւ այլն: Աշխարհի յեղափոխականները յիշատակելի օրինակներ տը-

Լած են այս բնագաւառէ ներս: Յեղափոխու-
թիւնը գիտութիւն է: Ան որ կ'ուզէ յեղա-
փոխական աշխատանք տանիլ, հարկ է որ լա-
ւապէս սորոլի այս գիտութիւնը:

Քաղաքական քարոզիչը (փրոփականտիսթ)
կարողութիւնն ունի բացատրելու յեղափոխա-
կան կազմակերպութեան մը քաղաքականութիւնն
ու ուղեգիծը: Լաւապէս իրազեկ շատ մը տե-
ղեկութեանց եւ փաստարկներուն, ան շատ հրմ-
տօրէն կրնայ բացայայտել վարչակարգերու
իժմութիւնները, միաժամանակ յստակացնե-
լով Հայ Դատի թշնամի վարչակարգերու քա-
ղաքականութեանց Հ.Ա.Հ.Գ.Բանակի ներկայա-
ցուցած փոխարինման միջոցները: Եւ հոս
կարեւորութիւնը պէտք չէ տրուի ձեւին,
այլ խորքին, գործնական թարգմանութեամբ:
Իսկ հրահրիչը չունենալով հանդերձ այս
բոլոր յատկութիւնները, կարողութիւնն ու-
նի հաւաքականութիւն մը համոզել գործի
մէջ, դպրոցներէ ներս, ժողովրդային թա-
ղերու մէջ: Անոր կը մնայ աւելի եւս մրտ-
նել ժողովուրդին մէջ եւ փոխանակ ինքզինք
մեկուսացնելու, անցնի ժողովրդային իր
առաքելութեան, մշտօրէն բացատրելու համար
Հ.Ա.Հ.Գ.Բանակ-ի քաղաքականութիւնն ու ու-
ղեգիծը, ինչպէս նաեւ պայքարի զարգացում-
ները: Պէտք է ըմբռնէ ան իր ապրած շրջա-
նային ու աշխարհագրական վայրերու փոփո-
խութիւններն ու յարամուն զարգացումները
եւ նիստերու, հաւաքոյթներու ընդմէջէն
հայ քաղաքացիին համոզէ Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿԻ ու-
ղեգիծը: Մշտականօրէն երկխօսութիւն ըս-
տեղծելով հայ ժողովրդային զանգուածներու
հետ, հրահրիչը հարկ է որ շեշտը դնէ Ազա-

տագրութեան եւ Վերադարձի նպատակակէտերու
եւ անոնց իրականացման աշխատանքներու վր-
րայ:

Զարոգչութիւնն ու հրահրումը մեծ դեր
կը կատարեն քաղաքական կրթութեան, ինչպէս
եւ ժողովրդային զանգուածները պայքարի
առաջնորդելու մէջ: Կարելի է տեսնել այս
գործունէութեան կուտակած արդիւնքը, երբ
Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ը դիմէ ցոյցի, քաղաքական
քանտարկեալներու պաշտպանութեան, գործա-
դուլ—հացադուլ—դասադուլի, պայքարի օժան-
դակութեան, հանգանակութեանց...:

Զարոգչական եւ հրահրման գործունէու-
թիւնը այս հանգրուանին Հ.Ա.Հ.Գ.Բանակ — ի
ստանձնած հիմնական առաքելութիւններէն է,
ի թարգմանութիւն անոր զաղափարական ու պայ-
քարի ուղեգծին: Յեղափոխական առօրեայ գոր-
ծունէութեան ընթացքին, իւրաքանչիւր յեղա-
փոխականի առաջադրանքն է աչքաթող չընել
վերջնական նպատակակէտը: Պատեհապաշտութեան
ամենավատ միջոցներէն մին է պայքարը տես-
նել անմիջական մարտավարական (թաքթիք) տե-
սանկիւնէ, անտեսելով վերջնական նպատա-
կակէտը: Պատեհապաշտներու համար Շարժման
ապագան ներկան է լոկ:

Հարկ է հանգրուանային ծրագիրը այնպէս
մը ճշդել ու զօդել որ ուղղուի դէպի վերջ-
նական նպատակակէտ: Մեզի կը մնայ օգտագոր-
ծել ամէն կարելիութիւն ի խնդիր Հայրենի-
քի ազատագրութեան եւ հոն մեր վերադարձին:
Կարելի չէ զիջումներ կատարել այս կամ
այն իշխանութեան, որովհետեւ մենք կ'ուզենք
ազատագրել մեր Հայրենիքը թրքական ֆաշական
վարչակարգի ճիրաններէն: Ուրեմն հարկ է

յարատեւել. ոչ մէկ օրէնքի առջեւ ծունկի
գալ: Այս է առաքինութիւնն ու առաքելութիւնը
յեղափոխական բոլոր կազմակերպութիւններու
նկատմամբ: Իսկ պատեհապաշտ կազմակերպութիւններն
ու կուսակցութիւնները կը տարուբերին,
իրագործելու համար անմիջական չնչին շահեր,
առանց երբէք կարեւորութիւն տալու վերջնա-
կան նպատակակէտին: Այս պատեհապաշտներու
համոզումն է թէ շարժումը ամէն բան է իսկ
վերջնական նպատակակէտը՝ ոչինչ: Այս ճշ-
գրիտ պատեհապաշտական գաղափար մըն է եւ
պատեհապաշտներու փորձառութեանց կարելի է
իրագրել դառնալ, քննարկելով ժողովուրդներ-
ու յեղափոխութիւնները:

Բոլորին համար պէտք է հասկնալի դառ-
նայ թէ մեր ստանձնած քաղաքական առաքելութիւնները
ազգային-ազատագրական հանգրուանի պարտաւորութիւններն են, ի գործ դրուած
մեր իւրայատուկ պայմաններուն: Մեր ազգային
հատին թշնամի դասակարգային յետադիմական
կայսերապաշտական ուժերը եւ մեր հողերը
յափշտակած թրքական ֆաշականութեան
նեցակիցները կը փորձեն մեր ժողովուրդը
պահել աշխարհասփիւռ, որպէս զի
Նրջանի իրենց ամէնէն գործօն լծակը՝ Թուրքիան
շարունակէ բռնազրաւուած պահել աշխարհագրական
կարեւորութիւն ունեցող մեր հողերը:

Մեր ապրած հանգրուանի բնոյթը, ինչպէս
եւ մեր ժողովուրդի պայմանները կը պահանջեն
ծերբազատուիլ սխալ եւ թիւր ըմբռնումներէ
եւ յարատեւ աշխատիլ ի խնդիր միաժող
գաղափարի, քաղաքականութեան եւ ուղեգծի:
Այս առաքելութեանց կատարելագոր-

ծուժը պատմական անհրաժեշտութիւն մըն է
եւ ժողովրդավարական պայքարը կեդրոնա-
պէս կապուած է ազգային պայքարին հետ։
Անկարելի է այս երկուքը տարանջատել, քաժ-
նել իրարմէ։ Կարելի չէ Ամերիկեան Կայսե-
րապաշտութեան ու անոր դաշնակից կայսերա-
պաշտ ու յետադիմական պետութիւններու դէմ
պայքարիլ, առանց մարտնչելու ի խնդիր ժո-
ղովրդավարութեան։

Պատեհապաշտները կ'առաջադրեն պայքար
չի մղել Կայսերապաշտութեան դէմ, այն պատ-
ժառաքանութեամբ թէ այս վերջինը կարողու-
թիւնն ունի վնաս յարուցանելու մեր ժողո-
վուրդին եւ Դատին։ Այս պատեհապաշտները
իրենց քիթերէն ու գրպաններէն անդին չեն
տեսներ։ Հայրենիքի յափշտակութենէն եւ
Մեծ Եղեռնէն ետք տակաւին ինչ վնաս կարե-
լի է հասցնել մեր ժողովուրդին։ Մեր հո-
ղերը քոնազրաւուած չեն։ Այս կամ այն
իշխանութիւնը այսօր նեցուկ չի՝ կանգնիր
թրքական ֆաշականութեան։ Արդեօք այսօր
կաշկանդուած չէ՞ հայոց ազատութիւնը, ինք-
նութեան արտայայտութիւնը։ Արդեօք այսօր
չեն արգելափակէր մեր զաւակները...։

Տակաւին ինչ վնասի մասին կարելի է
խօսիլ։ Մնացած է աւելին միթէ։

Սխալ կրնայ համարուիլ երբ ոտքի ել-
լենք եւ պահանջենք մեր հողերու ազատազը-
րութիւնն ու հայ ժողովուրդի փրկութիւնը։

Մեծագոյն վնասը արդէն կրած ենք մեր
մորթին վրայ։ Ահաւասիկ այսօր հայրենի
հողէ հեռու կը թափառինք, կ'ապրինք աշ-
խարհասփիւռ։ Այս անտանելի վիճակը կրնայ
շարունակուիլ այնքան ատեն որ կը շարու-

նակենք լուռ մնալ եւ տէր չկանգնիլ մեր
արդար իրաւունքներուն:

Մեծագոյն վտանգէն ձերբազատուելու հա-
մար պէտք է անցնինք պայքարի դաշտը: Այս
է մեր վերջնական նպատակակէտը՝ Հայրենի-
քը: Այո՛, Հայրենիքն է մեր վերջնական նը-
պատակակէտը...:

Ընկերային, քաղաքական ու տնտեսական
կացութեանց հետ կապուած կարգ մը պահանջը-
նելու իրագործման համար չէ որ պայքարի
ասպարէզ նետուած ենք: Պատեհապաշտներու
զաղափարաբանութիւնը սնանկ է եւ ունայն,
կը հետապնդէ անմիջական, ոչ-նպատակասլաց
շահերու ապահովում: Սակայն եւ յստակ է
մեր հեռանկարը՝ Հայաստանի Ազատագրութիւ-
նը:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ
ԳԼԽԱԽՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Մենք՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ—ը, ժողովրդային աշխատանքն
ու գիծը կը նկատենք հաւաքականութեան քա-
ղաքական գիտակցութեան արտայայտութիւնը,
ինչպէս եւ յարաբերութիւնը՝ յեղափոխական
յառաջամարտիկներուն եւ տարասփիւռ հայ
զանգուածներուն միջեւ:

Յեղափոխութիւնը կը նկատենք ժողովուր-
դի արտադրութիւնը, ուրեմն եւ կարելի չէ
ոստում կատարել այն քաղաքական գիտակ-
ցութեան վրայէն որ ունեցած է ան:

Ժողովուրդը հիմնական առաջին է յեղափոխութեան, որ կ'ընթանայ հաւաքականութեան ու անոր յառաջդիմութեան ի խնդիր: Անհրաժեշտ է ժողովրդային լայն շարքերը օժտել գիտակցութեամբ՝ հանդէպ յեղափոխութեան մէջ իր ունենալիք առաքելութեան: Յեղափոխութիւնն ալ կը պահանջէ յեղափոխական կազմակերպութիւն մը, մարտական գերագոյն մարմին: Անհրաժեշտ է տեղեակ ըլլալ ժողովուրդին ու յեղափոխական կազմակերպութեան փոխարարութեանց, որպէս զի այս վերջինը չփոխարինէ առաջինի տեղը եւ որպէս զի անձնատուր չըլլայ զգացականութեան՝ իր առաքելութիւններու իւրայատկութիւններու անտեսումով:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ին եւ ժողովուրդին միջեւ յարաբերութիւնները տրամախոհական (տիալեքթիք) են: Հետեւաբար յեղափոխական կազմակերպութեան մը համար անկարելի է գոյատեւել ի քացառեալ ժողովրդային լայն զանգուածներէ ներս: Որքանով որ կը սերտանայ զանգուածներու հետ մեր կապը, այնքան եւ աւելի Յեղափոխութեան վերապահած կ'ըլլանք յաջողութիւն եւ յառաջդիմութիւն, շնորհիւ հայ զանգուածներու արթնամտութեան եւ պայքարին:

Ամբողջովին յեղափոխական գործունէութեան նուիրուած յեղափոխական յառաջամարտիկներու համար յեղափոխութիւնը արուեստ մըն է: Մեր ուսերուն ենք շալկած մեծ պատասխանատուութիւններ, քննելու համար մեր ժողովուրդի կացութիւնն ու իրավիճակը, անոր քաղաքական գիտակցութեան հորիզոնը, ապրած տառապանքը եւ ետքը որոնելու՝ զայն

պայքարի առաջնորդելու ծիշդ միջոցները:
Ժողովուրդին արթնամտութիւնը կենսա-
կան է, ան կը պահանջէ յեղափոխական կազ-
մակերպութիւն մը: Ուրեմն եւ մեզի կը մը-
նայ կազմակերպել ժողովուրդը, զայն յա-
ռաջդիմութեան մղելու պատշաժ պայմաններ
ստեղծելով, քաղաքականացած ու զարգացած
յեղափոխական—ժողովրդային ուժ մը հիմնե-
լով: Կազմակերպման ալ վերջնական նպատակն
է ազատագրութիւն՝ ստրկամտութենէ, շահա-
գործումէ եւ գաղութարարութենէ:

Հայ ժողովուրդի յեղափոխական յառաջա-
նայ ուժը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ—ը կը հետապնդէ քաղաքական ա-
մէն զարգացում եւ անոր լոյսին տակ կը պա-
րաստէ գործունէութեան ծրագիրը եւ պահանջ-
ած առաքելութեան ստանձնման գործը:

Իր փորձառութեամբ որքան որ ալ հմուտ
ըլլայ, ղեկավար մը անկարող է ի մի բերել
միլիոնաւորներու փորձառութիւնները: Ուս-
տի պայքարի մէջ անկարելի է անտեսել հայ
ժողովուրդի զանգուածներու փորձառու-
թիւնները, որոնք կը կուտակուին եւ կը
փոխանցուին սերունդէ սերունդ: Մեզի՝ յե-
ղափոխականներուս պարտաւորութիւնն է լաւ
ըմբռնել ժողովուրդի հոգեբանութիւնն ու
աւանդոյթը, զանոնք յեղափոխական աշխատան-
քին պատշաճեցնելու մտահոգութեամբ, որպէս
զի առիթ չընծայենք որ այդ աւանդոյթը օգ-
տագործուի հայ յետադիմական շրջանակներուն
կողմէ իբրեւզէնք՝ ուղղուած մեր պայքա-
րին, յեղափոխական գործունէութեան եւ յա-
ռաջդիմութեան:

Ընդունելով որ յեղափոխական աշխատան-

քը կը պատկանի ժողովուրդին, ուրեմն մեր
բոլոր ուժերը կը լարենք մեր գաղափարնե-
րը աշխարհասփիւռ հայութեան հասցնելու
համար: Որպէս զի ժողովուրդը իւրացնելով
այդ գաղափարները, աշխատի զանոնք թարգմա-
նել գործնական դաշտի վրայ: Այսպիսով ժո-
ղովուրդը վերածուած կ'ըլլայ ֆիզիքական
ու բարոյական հսկայ ուժի մը:

Տքնաջան աշխատանքի ու մեծ գոհողու-
թիւններու ընթացքին, ժողովուրդը յեղա-
փոխական կազմակերպութեան կը նայի որպէս
իր առաջնորդին, իր ծրագրերը արտաստող
խելքին: Եւ հետեւաբար միշտ կը դիմէ կազ-
մակերպութեան, ուղղութիւն ստանալու մը-
տահոգութեամբ, տեսնելով թէ կազմակերպու-
թիւնը տազնապներու լուծման յարմարագոյն
ուղիները կը մատնանշէ:

Թրքական գաղութարարութեան նեցակցող
վարչակարգերու դէմ ժողովուրդին պայքարը
առաջնորդելու աշխատանքը կազմակերպչական
առաքելութիւն մըն է որ կապուած է զան-
գըւածներու հետ շփման հետ:

Ժողովրդային զանգուածները միջնաբեր-
դըն են յեղափոխական կազմակերպութեան: Իշ-
խանութեանց եւ անոնց մնշման մեքենաներու
մշտական սադրանքներն են խզել ժողովուրդ-
կազմակերպութիւն միաժուլումը՝ ձերբակա-
լութեան, ահաբեկչական եւ սպանութեան մի-
ջոցներով: Կազմակերպութիւն մը պէտք է
խարսխուի ժողովրդային զանգուածներու լայն
շարքերէ ներս, որպէս զի ծախողութեան մատ-
նէ ժողովուրդը կազմակերպութենէ խզելու
իշխանութեան մը սին փորձերը: Իշխանութիւն-
ները միշտ կը ջանան իրենց գործակալներու

կամ որոշ ստորին ու պատեհապաշտ պատասխանատուներու միջոցաւ խոնակշողութիւն տեսնուծել յեղափոխական կազմակերպութեան եւ ժողովուրդին միջեւ:

Յեղափոխական յառաջամարտիկներու ազդեցութիւնն ու գոյութեան արդարացիութիւնը կ'անհետանայ, երբ անոնք գործեն լոկ իրենց շահերուն ի խնդիր, իրենց ապահովութեան ի խնդիր, աչքաթող ընելով ժողովուրդը, հասն ու Հայրենիքը:

Պէտք է քննարկել ժողովուրդի յեղափոխական դրոյթն ու մակարդակը, ինչպէս եւ ուժերու հաւասարակշողութիւնը՝ ազգային ու դասակարգային բնագաւառներէ ներս: Որպէս զի ժողովուրդն անցնի ինքնառաջնորդման, ինքնակազմակերպման, ինքն իր շարքերէն մարտիկներ պատրաստելով:

Ջանգոււծային ծրագրի իրագործման համար հարկ է ուսումնասիրել ժողովուրդի կացութիւնը, ժողովրդային կազմակերպութիւններու պատասխանատուներուն, քաղաքներուն ու անդամներուն կողմէ զանազան շրջաններու մէջ պատրաստուած մանրամասն տեղեկագրերու միջոցաւ: Այսպիսի տեղեկագրերու առաքումով, կազմակերպութիւնը կարող կ'ըլլայ ըմբռնելու աշխարհասփիւռ հայութեան արթնամտութեան հորիզոնը եւ ըստ այնմ ծրագրելու իր գործունէութիւնը:

Մինչեւ իսկ ժողովրդային հաստատութեանց պատասխանատու անձնաւորութիւններ կը զլանան իրենց պարտաւորութիւններէն, կ'օգտագործեն իրենց դիրքը, կ'անտեսեն ժողովուրդը իրենք իրենց փիլիսոփայ հռչակելու պատրանքներ սնուցանելով: Հարկ է միշտ կապ պահել կազմակերպութեան հետ, յարգել

առնուած որոշումները եւ արժէք ալ բարեկամներու, ժողովուրդի գիտակից տարրերուն, ինչպէս նաեւ պայքարող քաղաքական ուժերու կարիքներուն եւ առաջարկներուն:

Յամանաւանդ ժողովրդային շարժումներէ ներս գործող յեղափոխական մը պէտք է դառնայ մտերիմ բարեկամը ժողովուրդին եւ ոչ թէ ինքզինք դառն դեկավարներու շարքը, իբրեւ առաջնորդ կամ դիւանակալ (պիւրօրրաթ) քաղաքագէտ մը՝ դրուած անոր գլխուն վերեւ: Պէտք է նաեւ գործէ ժողովուրդին ու այլ ընկերներուն հետ ներդաշնակութեամբ:

Մենք՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ—ը, նուէրներ չենք ներկայացնէր ժողովուրդին, այլ կ'աշխատինք մեր բոլոր աշխատանքներուն մէջ մասնակից դարձնել ժողովրդային զանգուածները: Եթէ շատեր կը կարծեն թէ մենք պիտի ստեղծենք ժողովրդային համակիր շարժումներ, սենտիքաներ, ուսանողական միութիւններ, խմբաւորումներ եւ նուիրենք ժողովուրդին, ապա այս սխալ կեցուածք մըն է եւ հակասական՝ մեր յեղափոխական նազմակերպութեան գաղափարներուն: Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿ—ը չի ներկայացներ, այլ մասնակից կը դարձնէ ժողովուրդը պայքարին: Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿ—ը ծնած է ժողովուրդին ծոցէն: Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿը հայ ժողովուրդն է:

Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿ—ը ժողովուրդին հետ վերէն չէ որ կը խօսի կամ պիտի խօսի ու գործէ, որոշումներ հրապարակելով:

Փորձառութիւնը ապացուցեց եւ դեռ եւս

պայքարը կը շարունակուի: Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի
 բոլոր մարտիկները ժողովուրդէն են, բոլոր
 նահատակներն ու բանաւորները՝ ԲԱՆԱԿ—ի
 պատառնաւոր աշխատողներն են: Եղափոխա—
 կան աշխատողներն մարտիկներէն որոնք ի—
 րենց զոհողութեամբ աշխատանքին հայ ժո—
 ղովուրդի իրաւունքները: Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ —ի
 ամէն գործունէութիւն կը բխի հայ ժողո—
 վուրդի եղափոխական յառաջամարտիկներու
 գործնական մասնակցութենէն:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ը բացարձակ հաւատք
 կ'ընծայէ թէ ժողովուրդէն իւրաքանչիւր տարր
 կարող է ստանձնել արդիւնաւէտ առաքելու—
 թիւն մը: Երբ գիտենք տուեալ տարրին կա—
 րողականութիւնն ու կարելիութիւնը եւ
 երբ անոր ընձեռներ որոշ հոգածութիւն,
 արդէն իսկ տուեալ անհատը շահած կ'ըլլանք
 պայքարին համար: Կարգ մը մարդիկ եղափո—
 խականներու կամ անհատներու գիտակցութեան
 հորիզոնը կը չափեն այս վերջիններու ու—
 նեցած ուսման տեսանկիւնէն: Այս սխալ մո—
 տեցում մըն է: Արդարեւ կարելի է տեսնել
 անգրագէտ շատ մը անհատներ, որոնք սակայն
 օժտուած են քաղաքական գիտակցութեամբ եւ
 միաժամանակ կը պայքարին թրքական ֆաշիստա—
 նութեան, կայսերապաշտութեան եւ Սիոնակա—
 նութեան դէմ: Ասոնց կողքին կարելի չէ
 չտեսնել ուսման բարձր—բարձր մակարդակի
 հասած անհատներ եւ համալսարանականներ,
 որոնք հեռու են ազգային ու եղափոխական
 ամենատարրական գաղափարներէն եւ միաժամա—
 նակ կը սատարեն Հայաստանը բռնագրաւող
 թրքական գաղութարարութեան՝ անտեսական,

առեւտրական թէ քաղաքական ուղղակի կամ
անուղղանի միջոցներով...:

Դատմութեան իւրաքանչիւր անհատը իր
ընկերութեան մէջ գործող անդամ մըն է: Դատ-
մութիւնը դասակարգերու հակամարտութեան հո-
լովոյթն է: Փոփոխութիւնները պէտք է
դիտել դասակարգային շահերու դիտանկիւնէն:
Իւրաքանչիւր յեղափոխական աշխատանքին մէջ
ժողովրդային լայն մասնակցութեան ապահո-
վումը կեդրոնական հարց մըն է: Առանց ա-
նոր՝ անկարելի է յաղթանակը: Եւ մենք կը
պայքարինք ամէնուրեք ժողովրդային իշխա-
նութիւններու կերտման համար:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԶԳՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՁ

Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿԻ ԸՄՔՌՆՈՒՄԸ

Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿԻ իւրաքանչիւր անդամ
կը պատկանի Կազմակերպութեան մէկ կառոյ-
ցին, հոն կոփուելու համար յեղափոխականօրէն
եւ յաճնառու ըլլալու՝ կատարեալ կարգապա-
հութեան: Ապահովելու համար Կազմակերպու-
թեան գործունէութեան յարառեւելման ու զար-
գացումը:

Եւ ԲԱՆԱԿԻ իւրաքանչիւր անդամը զին-
ւոր մըն է՝ պատրաստ գործադրելու Կազմակեր-
պութեան կողմէ տրուած որեւէ առաքելու-
թիւն:

Իսկ Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿԻ պայքարող կազ-
մակերպութիւն մըն է, որ օժտուած է երկաթ-
եայ միակամ ու միասնական վճռակամութեամբ:

Ան իհաս ապրար կը մղէ անմիջական թշնամի,
Հայաստանը բռնազրտուած պահող թրքական
ֆաշականութեան, ինչպէս նաեւ Ամերիկայի
գլխաւորութեամբ Համաշխարհային կայսե-
րապաշտութեան, Սիոնականութեան ու Յետա-
դիմութեան դէմ:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի անդամները յանձնա-
ռու են գինեալ ու քաղաքական այն ապրա-
րին, որ կ'իյնայ կազմակերպչական ծիրէն
ներս: Սէ մեր կազմակերպչական գլխաւոր հի-
մունքը, որուն վրայ կը յենինք մեր գործու-
նէութեան ընթացքին, կը կազմէ ԺՈՂՈՎՈՐԴԱՎԱ-
ՐԱԿԱՆ ԿԵՊՈՒՄԱՉԳՈՒԹԻՒՆԸ, կազմակերպչական
այս հիմունքը կը սահմանէ կազմակերպութեան
ներքին բոլոր յարաբերութիւնները:

Կազմակերպութիւնը իր որոշումները
կ'առնէ կազմակերպչական ծիրէն ներս եւ կը
սահմանէ իր կեցուածքը քաղաքական թէ կազ-
մակերպչական պատասխանատուութիւններ պա-
հանջող զանազան հարցերու շուրջ:

Անթոյլատրելի է դուրս գալ կազմակերպ-
չական այս ըմբռնումներէն, որովհետեւ ան-
հատական վարմունքն ու մտածելակերպը կըր-
նան մեծ վնաս յարուցանել կազմակերպչական
ծրագրի հիման վրայ կառուցուած կազմակեր-
պութեան հիմքին, ինչպէս եւ երթին:

Անհատական վարմունքը կրնայ ազդել կազ-
մակերպութեան ուղղութեան եւ քաղաքականու-
թեան: Հետեւաբար գէշ անդրադարձ կրնայ ու-
նենալ քաղաքական կացութեան վրայ, վնասե-
լով հատին ու Պայքարին եւ որմէ միակ օգ-
տըւողը կ'ըլլայ թշնամի ուժերը, համաշխար-
հային կայսերապաշտութիւնը:

Ան որ կը փնտռէ դիրքեր կամ տիտղոսներ

Կազմակերպութենէն ներս, բնաւ տեղ չունի մեր մէջ, մեր Կազմակերպութեան մէջ: Իսկական պայքարողը կ'աշխատի յեղափոխական շունչով եւ մշտական շահը կը տեսնէ ընդհանուրի շահին մէջ:

Ժողովարհարարական Կերպարանագրութեան ըմբռնումը բիւրեղացած է զանազան մարզերէ ներս, զանազան բնագաւառներէ ներս գործող քաղաքներու եւ անդամներու լայն շարքերէ ներս: Կեդրոնաձգութեան շուրջ Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿ—ի ըմբռնումը կու գայ սահմանումովը այն յենականերուն, որոնց վրայ կը հիմնուի հետեւեալ սկզբունքը.—

ՅՍՏԱԿ ԺՐԱԳԻՐ ՊԱՅՔԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒՄ.

ԱՆՊԱՄՆԵՐՈՒ ԿՈՂՄԷ ԱՄԲՈՂԱԿԱՆ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԻՒՄ ԱՅՍ ԺՐԱԳՐԻՆ ՀԱՆԴԷՊ:

Կազմակերպչական մեր կեանքէն ներս գոյութիւն ունի հիմնական ու յստակ կանոն մը, զորս կը գործադրենք Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿ—ի ղեկավար անդամներէն մինչեւ պարզ շարքայինները աշխարհի ամբողջ տարածքին: Վստահ որ Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿի կապուած կազմակերպութիւնները անհրաժեշտութիւնն ունին կեդրոնական ուղղութեան: Այս շատ բնական է ազատագրական պայքարի մէջ եւ ասոր կարեւորութիւնը կը բացայայտուի գործնական աշխատանքի ընթացքին: Կեդրոնաձգութեան ըմբռնումը անպայմանօրէն լոկ գաղափարներու իշխանութիւն չէ: Այլ՝ պայքարի կիրառման իշխանութիւն: Որովհետեւ Հ.Ա.Հ.Գ. ԲԱՆԱԿը առաջինն էր որ ոտքի ելաւ, առաջինն էր որ պայքարի ձեռնարկեց երկար լուծեանէ մը ետք: Այս իսկ պատճառով, բնականաբար ան կարող է առաջնորդել հայ ժողովուրդը, ա—

նոր պայքարի երթը: Անկարելի է անտեսել
այս իրողութիւնը: Նահապետականերու արիւնն
ու արգելափակելափակելա թանկագին զոհողու-
թիւնները կը պարտադրեն ժողովուրդին ու
պատմութեան առաջ ստանձնած մեր մեծ պա-
տասխանատուութիւնը շալկել մեր ուսերուն
մինչեւ վերջնական յաղթանակ՝ ազատագրում:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի շարքերէն ներս բիւ-
րեղացած ըլլալով ժողովրդավարութեան ըմ-
բռնումը, անոր անդամակցիլն ալ կ'ըլլայ
կամաւոր: Ուժականութիւնը կը մեկնի անդամի
արթնամտութենէն եւ որոշումներ առնելու
կարողութենէն: Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ը չի կրնար
յարատեւել եթէ գոյութիւն չունենայ իր
անդամներու կարողական գործնական մասնակ-
ցութիւնը կազմակերպչական բոլոր մարզերէն
ներս:

Ժողովրդավարութեան ու կեդրոնաձգութեան
ըմբռնումը յստակ է Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի մօտ:
Առանց կեդրոնաձգութեան, ժողովրդավարու-
թիւնը կազմակերպութիւնը կը վերածէ կոտո-
րակուած կազմակերպութեան մը, որ անկարող
կ'ըլլայ յեղափոխութեան անիւը առաջ մը-
ղելու յարատեւման, յեղափոխական պատասխա-
նատուութիւններ ստանձնելու եւ նոր զոհո-
ղութիւններ մատուցելու՝ ի խնդիր Դատին ու
Ժողովրդային զանգուածներու շահերուն:
Իսկ առանց ժողովրդավարութեան ըմբռնումի,
կեդրոնաձգութիւնը կազմակերպութիւնը կը
վերածէ անդամահատուած կռոյցներու եւ
հետեւաբար կը դատապարտէ ոչնչացման, ան-
կարող ըլլալով գիտակցութեան մղելու պայ-
քարողները ի խնդիր քարձրացուած լոզունք-
ներու իրականացման: Վերջին հաշուով զայն

մեկուսացնելով ժողովուրդէն:

Ուստի, ժողովրդավարութեան ըմբռնումը միացեալ ու աշխոյժ աշխատանքի ժողովրդավարութիւնն է: Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի մօտ ժողովրդավարութեան ըմբռնումը միայն քանավէ՛ծ ու ընտրութիւն չէ, այլեւ՝ նազմակերպութեան ու անոր կառոյցներու աշխատանքները ուղղելու առաքելութիւն մը, քաղաքական միշդ ծրագրի մը ու գիծի մը ծիրէն ներս:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի կողմէ արտայայտուող քաղաքական ու գիտական ըմբռնումը ի շահ հայ ժողովուրդին է եւ ղեկավարութեան մը կամ հաւաքականութեան մը քմահաճոյքով չէ: Այս միշդ ըմբռնումը կու գայ միասնական պայքարի միացեալ կամքին ընդմէջէն, եւ կեդրոնական ղեկավարութիւնը, որ առօրեայ պայքարի ընթացքին կը կրէ ամբողջական պատասխանատուութիւն մը, աշխարհի զանազան կողմերէն կը ստանայ տեղեկագրեր իրադարձութեանց, թրքական գաղութարարութեան ու զայն ոտքի պահող ուժերու շուրջ: Շտըը այս բոլորին հիման վրայ, կը սերտէ քաղաքական, շրջանային ու միջազգային կացութիւնը, կը խորանայ հայկական իրավիճակի մէջ, հետապնդելով թշնամիի շարժումները, անոր տրնտեսական վիճակը: Այս բոլոր պատասխանատուութիւնները կեդրոնացած ղեկավարութեան կը վերապահեն բոլոր ուժերը մէկտեղելու կարողութիւն մը, միշդ թիրախին ուղղութեամբ՝ քաղաքական, կազմակերպչական, ապահովական, գինակցական ու կիրառման մակատնէրու վրայ:

Հոսկէ եւ հիմնական ու ազդու ուժը՝ գործի, ուղղութեան, որոշումի, ըմբռնումի եւ

քաղաքական միշտ ուղեգծի յանձնառութեան միաժողովման, որ կ'երաշխաւորէ ու կ'ապահովէ ժողովրդային յեղափոխութեան յարատեւումը:

Ժողովուրդն է որ կը կերտէ պատմութիւնը, իսկ կեդրոնականացած ղեկավարութիւնը ժողովուրդի ուժին կեդրոնատեղին է: Այս կեդրոնականութեան շնորհիւ, բոլոր տեղեկութիւնները կը մէկտեղուին եւ այդտեղէն կարելի է տեսնել այս հաւաքման դժուարութիւնը յատկապէս տարասփիւռ կացութեան մէջ, բայց այդ մէկտեղումէն կարելի կ'ըլլայ առաջնորդել պայքարը՝ ի հետեւանք ղեկավարութեան հանդէպ շարքերու տածած յարգանքին ու վստահութեան:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—էն ներս հաւաքական ու ժողովրդավարական աշխատանքի կառոյցը հիմքըն է բոլոր կարողութիւններն ու կարելիութիւնները մէկտեղելու կեդրոնը եւ ատկէ ուղղելու պայքարը՝ հատին, Հայրենիքին ու ժողովուրդին կապուած ընդհանուր շահերու համաձայն...:

Այս է Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ը: Այո, Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ը ամբողջական ու իրաւ պատկերն է հաւաքական գործունէութեան եւ ան աշխատանքի եւ ժողովուրդի կարողութեան կեդրոնն է: Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի մօտ կը տիրապետէ հաւաքական հասկացողութիւնը երթին, որոշումին ու աշխատանքին մէջ բոլորի ունեցած մասնակցութեամբ:

Անհատապաշտ մտածելակերպն ու անհատական միտումը, որ գոյութիւն ունի քաղքենի

մտաւորականութեան մօտ, կը կազմէ մեծ վը-
տանգ մը, մինչեւ իսկ ծրագրին վնասելու
գծով: Անհատական ու սեփական ժողովրդա-
վարութեան (դեմոկրատիա) ըմբռնումը անկարելի
է որ ի գործ դրուի յեղափոխական կազմա-
կերպութենէ մը ու անոր հաստատութիւննե-
րէն ներս: Ժողովրդավարութիւնը չի գար
սեփական ըմբռնումէն, անձնական գոհունա-
կութենէն եւ կամ մեկնած՝ յեղափոխական
կազմակերպութենէն ներս գործող անհատի
հանգստութենէն ու ապահովութենէն: Ժողո-
վրդավարութեան այս սխալ ըմբռնումը չափա-
զանց վտանգաւոր է. ան կ'օգնէ եւ օգնած է
ոստիկանութեան, քանակին եւ մեր թշնամին
ոտքի պահող կայսերապաշտ երկիրներու լըր-
տեսական սպասարկութիւններուն, ձերքակա-
լութիւններ կազմակերպելու եւ կարգ մը
դիրքեր շահելու իմաստով: Հ. Ա. Հ. Գ. ԲԱ-
ՆԱԿԻ կազմակերպչական ամենակարեւոր ըսկզ-
բունքներէն է ամբողջովին հոգածու ըլլալ
գաղտնապահութեան, գաղտնի գործունէութեան,
ընտիր երիտասարդներու պատրաստութեան:
Այս ձեւով շահած կ'ըլլանք աւելի քան ժո-
ղովրդավարութիւն, շահած կ'ըլլանք յեղա-
փոխականներու փոխ-վստահութիւնը:

Ինչպիսի ժողովրդավարութիւն, յեղափո-
խական ու պայքարող այն շարքերէն ներս՝
ուր կայ ամբողջական պատրաստակամութիւն
մը մահուան հանդէպ: Յեղափոխականներու
միջեւ յարաբերութիւնն ու փոխ - վստահու-
թիւնը, որ ծնունդ կ'առնէ պայքարի կիրա-
ռումով, կը նկատուի ժողովրդավարութեան
գազաթնակէտը: Յեղափոխական կազմակերպու-
թենէն ներս պայքարող անդամներ կը գար-

զացնեն իրենց փորձառութիւնը, ուստի եւ
անմիջապէս կարող կ'ըլլան շարքերէն անհե-
տացնելու վնասակար այն անդամը, որ կը
փորձէ կասկածներ առթել յեղափոխական ան-
դամներուն եւ յեղափոխական ոգիին շուրջ:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի ղեկավար անդամները
յանկարծակիօրէն երկինքէն կամ օդէն չեն ի-
ջած, անոնք ծնունդ են առած եւ կոփուած
յեղափոխական փորձառութեամբ, մղած ուղղա-
կի, երկարաշունչ եւ ժրաջան մարտեր, ըլ-
լայ զինուորական, ըլլայ քաղաքական եւ
կազմակերպչական մակարդակներու վրայ: Ղե-
կավար անդամները մտած են բանտեր, ենթար-
կուած տարասփոման եւ հետապնդման, քախում-
ներ ունեցած են ծնշման սպասարկութեանց
դէմ: Դիմադրութիւններ կազմակերպած ընդ-
դէմ յետադիմութեանց, պայքար են մղած բո-
լոր ծակատներու վրայ եւ հետեւաբար հաս-
տատած են իրենց հմտութիւնն ու կարողակա-
նութիւնը՝ ժողովուրդը գործնական առաքե-
լութեանց առաջնորդելու: Այսպիսով կազմը-
ւած է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏ-
ՆԻ ԲԱՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆը, որ գործունէութեան
եւ յեղափոխական երթի շարունակման
ի խնդիր ստանձնած է կազմակերպութեան եւ
անոր մասնաճիւղերը առաջնորդելու պատաս-
խանատուութիւնը:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԶԵԻՇԵՐ

Հասարակ անհատի մը նկարագիրը ընդհան-
րապէս արտացոլումը կ'ըլլայ մեր ընկերու-

թեան մէջ գոյութիւն ունեցող ախտերուն,
սովորութիւններուն եւ աւանդութիւններուն:
Հասարակ անհատի մը գաղափարները կը կրեն
ընկերութեան մօտ տարածուած եւ տիրող դա-
սակարգի ըմբոսնումները, գէշ սովորութիւն-
ներն ալ հսկայ կուտակում մըն են անցեա-
լէն եկած վատ բարքերու:

Հոսկէ կու գայ յեղափոխական հասկացո-
ղութեան յեղափոխական որոշումը. անհատ մը
կազմակերպութենէ մը ներս մտնելով անմի-
ջապէս յեղափոխական չի կրնար համարուիլ:
Որովհետեւ որեւէ անհատ որ կ'անդամակցի
յեղափոխական կազմակերպութեան մը, ատակ
կ'ըլլայ անմիջապէս ըմբոսնելու յեղափոխա-
կան պայքարողի մը յատկութիւնները եւ մերթ
ընդ մերթ ձերբազատուելու հասարակ անհա-
տի իր նախկին յատկութիւններէն, որ կը
կազմէ հայելին՝ մեր հաւաքականութենէն
ներս գոյութիւն ունեցող ընկերային սովո-
րոյթի եւ աւանդոյթի ախտերուն:

Շատեր որոնք կը միանան յեղափոխական
պայքարին նեցակցող հաստատութիւններուն,
իրենց մէջ կը կրեն անձնասիրութեան, փա-
ռամուլութեան, ազգայնամուլութեան եւ շատ
մը այլ յատկանշական ախտեր. զոր օրինակ
կը շահագործեն կինը, չարածնելով որ այս
վերջինը պայքարի իր դերն ստանձնէ:

Երբ անհատ մը յեղափոխական կազմակեր-
պութեան մը մէջ կը ստանձնէ առաքելութիւն
մը, պատրաստակամ կ'ըլլայ հնազանդելու
տուեալ կազմակերպութեան որոշումներուն
եւ ծրագիրներուն: Ան մոռնալ կը գործէ կազ-
մակերպութենէն ներս, որովհետեւ կը հաւա-
տայ թէ փրկութեան մամբան կը հորթուի կազ-

մակերպուած աշխատանքի միջոցաւ: Եւ մեր
կազմակերպութիւնը կարողութիւնն ունի իրա-
կանացնելու աշխարհասփիւռ հայ ժողովուրդի
ազգային իղձերը:

Մենք՝ Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿը, չենք ակնկալէր
որ մեր շարքերը անցնող նորեկ անդամ-
ները անպայմանօրէն ունենան յեղափոխական
բարձր նկարագրեր, նոյնիսկ եթէ նախապէս
մասնակից են դարձած մեր պայքարին ու զո-
հողութեանց շնորհիւ ծնունդ առած յանձնա-
խումբերուն ու հաստատութիւններուն: Անոնք
իրենց տարած աշխուժութիւնները կը ստեղ-
ծեն արգասաւոր հիմքն ու մեծ նախապատրաս-
տութիւնը՝ յեղափոխական պայքարող մը դառ-
նալու գծով: Մեր կազմակերպութեան կը մը-
նայ հոգածու ըլլալ, հետաքրքրուիլ, յեղա-
փոխականօրէն կոփել պատրաստակամութիւն
ունեցող ու ցուցաբերող նորեկ անդամները,
բարելաւման ենթարկելով անոնց մօտ նախապէս
բոյն դրած սխալ գաղափարներն ու միտքերը:

Նատեր կը կարծեն թէ ժողովրդային աշ-
խատանքը դուրս կ'իյնայ կազմակերպչական ծի-
րէն եւ հետեւաբար կ'ուզեն համոզել թէ ի-
րենք կարող են անկախաբար արտայայտուիլ,
ժողովրդավարութեան սխալ հասկացողութեամբ:
Եւ կը ձեռնարկեն յեղափոխական գործունէու-
թեան, իւրաքանչիւրը իր համոզման ու հաս-
կացողութեան համաձայն եւ ի յայտ կու գան
հակասութիւնները: Հանգրուանի բնույթի,
քաղաքական ամբողջական պատկերին իրազեկ
չըլլալով, խնդրոյ առարկայ կողմերը կը
կորսնցնեն ժողովուրդի վստահութիւնը եւ
այսպիսով այս վերջինը կը փարի սփխտքեան
իրավիճակին, տեսնելով չգոյութիւնը գաղա-

փարի ու գործի համադրման: Նշեալ կողմերը
կը սխալին երբ կը կարծեն թէ կազմակերպու-
թիւնը լոկ պայքարի գործունէութեան համար
է: Կազմակերպութեան պարտաւորութիւնն է
նաեւ կոփել ու դաստիարակել իր շարքերը,
որպէս զի կարող ըլլայ թշնամիին դէմ մար-
տնչելու յեղափոխական բարոյականով ու ո-
գիով: Գաղափարական, կազմակերպչական ու
քաղաքական ամէն ախտ մեծ վնաս կը պատճառէ
ժողովուրդին շահերուն եւ դիւրութիւն կ'ըն-
ծայէ թշնամիի սադրանքներուն մեզի աւելի
եւս հարուածներ ուղղելու գծով:

Հ.Ա.Հ.Գ.ԲԱՆԱԿ—ի կառոյցներէն ներս
յեղափոխական պայքարողի մը ունենալիք յատ-
կութիւնները.—

1.— Անդամ մը հարկ է որ քացարձակապէս
հաւատարիմ ըլլայ Դատին, պայքարող ժողո-
վուրդին ու անոր յեղափոխական կազմակեր-
պութեան: Անդամը պէտք է իր մասնակցութիւնը
բերէ դասակարգային պայքարի մէջ, աշխատա-
ւոր եւ պայքարող դասակարգերու կողքին եւ
իր ամբողջ կարելին ի գործ դնէ Յեղափոխու-
թեան յաղթանակման համար: Շատ կարեւոր է
քացարձակ հաստատակամութիւնը հանդէպ Դա-
տին, ժողովուրդին ու յեղափոխական կազ-
մակերպութեան: Իւրաքանչիւր անդամ պէտք
է վերջնականապէս ձերբազատուի իր ապրած
երկրի իշխանութեան վրայ ունեցած որեւէ
հաւատարմութենէն. պէտք է դառնայ լրիւ
յեղափոխական: Որովհետեւ այլեւս մշտական օ-
րէն պիտի յարաբերի իսկական յեղափոխական
կազմակերպութեան մը հետ ի խնդիր Դատին,
ժողովուրդին ու կազմակերպութեան: Գէտք
է գործադրէ կազմակերպութեան ներկայացու-

ցած ամէն սկզբունք, կազմակերպչական հիմունք եւ որոշում: Դուրս ելլել այս ծրարագրէն՝ կը նշանակէ կործանել Դատն ու ժողովուրդին շահը:

2.— Ժողովուրդին հանդէպ սէր: Յեղափոխական մը հայրական կամ երազային ոգմանթիք աչքով պէտք չէ դիտէ ժողովուրդը, այլ տեսնէ իրապաշտօրէն եւ մեկնած՝ պայքարող ժողովուրդին հանդէպ խոր սէրէն: Որովհետեւ ժողովուրդն է տէրը ընկերային փոփոխութեանց իսկական շահերուն, ան է պատմութեան եւ մարդկային քաղաքակրթութեան կերտիչը: Մեծ թիւով ժողովրդային զանգուածներ պէտք է ի մի բերել, ձախողութեան մատնելու համար կայսերապաշտական ամէն սադրանք, որ կը նպատակադրէ ապահովել մեր հողերու վրայ թրքական գաղութարարութեան յարատեւումը:

Իւրաքանչիւր անդամ պէտք է լաւ հեղինակութիւն վայելած ըլլայ ժողովուրդին մօտ եւ ոչ թէ պարապի գինեմուլութեամբ կամ գրլխաւոր մտահոգութիւն դարձնէ սեռային կեանքը, ընդմիջտ տժան համոյքներ վայելել փորձելով:

Ան որ կ'ուզէ իսկապէս պայքար տանիլ, փոփոխութեան ենթարկել կայսերապաշտական իրադրութիւնը եւ ժողովուրդի շարքերը ի մի բերել ի խնդիր հայրենիք վերադարձին, պէտք է յարգանք վայելած ըլլայ ժողովուրդին մօտ, իր քարոյական վարուելակերպով, որպէս զի թշնամի մակաւոր չփորձէ այս վարմունքը օգտագործելով վարկաբեկել պայքարի սրբութիւնը:

8.— Անդամ մը հարկ է որ ըլլայ ընկե-

րային: Ինչպէ՞ս կրնանք ծանօթ ըլլալ մեր տարասփիւռ ժողովուրդի տառապանքին, առանց որ կազմակերպութիւնը ապրի ժողովուրդին հետ:

Ինքնամփոփ անդամ մը չի կրնար գիտնալ, իրազեկ ըլլալ մեր ժողովուրդի ապրած վատթար կացութեան: Անդամ մը պէտք է հեռանայ ունայնամիտ քաղքենի մտաւորականութեան խմբաւորումներէն, որոնք կը խօսին միայն օրինակներով, առանց երբէք տանելու յեղափոխական որեւէ աշխատանք:

Իւրաքանչիւր անդամ հարկ է որ լայն տարողութեամբ կապի մէջ մտնէ ժողովուրդին հետ, օժտուած յեղափոխական բարձր նկարագրով եւ իւրաքանչիւր ըրպէ՛ս յեղափոխական գործունէութեամբ մտահոգ:

4.— Ցանձնառու ըլլալ որոշումներուն եւ ձերբազատուիլ ազատականութենէ (լիպերալիզմ) եւ անիշխանականութենէ (անարխիզմ) . կազմակերպութեան մը անդամը չի գործեր աննրպատակասլացութեամբ, կամ այս կամ այն որոշումը իր նախասիրութեան պատշաճեցնելով գործադրելու կամ չգործադրելու միտումով, անիշխանականութեամբ: Պատասխանատու չէն ախորժելով գործի մղուելով կամ տուեալ պատասխանատու չի հետ տարակարծութեան պարագային ծուլանալով ու հրաժարելով աշխատանքէն: Այսպիսի անդամներ վնաս կը յարուցանեն կազմակերպութեան եւ խոչընդոտ կը հանդիսանան անոր պայքարի երթին առաջ, բնականաբար չեն ալ արժանանար յառաջամարտիկի կոչման: Առանց հնազանդելու ղեկավար մարմինի որոշումներուն, անհատ մը չի կարողանար դառնալ կազմակերպչական

լրիւ անդամ: Իւրաքանչիւր յառաջապահ
անդամ ամբողջովին հաւատարիմ ու անկեղծ
պէտք է ըլլայ ընդհանուրի շահերուն, ար-
համարհելով սեփական ամէն բան եւ պատրաստ
գտնուի ամէն բոլորէ իր կեանքը տրամադրելու
յեղափոխութեան, այլապէս կարելի չէ անոր
տալ յեղափոխական պայքարողի կոչում:

5.— Անդամ մը պէտք է գինուած ըլլայ
ամբողջական գիտական հայեացքով: Շատեր
կը կարծեն թէ քիչ մը ուշացումով տեղե-
կագրեր ուղարկել կեղրոն, կամ փոքր թե-
րացում մը իրենց պարտականութենէն ոչ մէկ
ազդեցութիւն կրնայ ունենալ գործունէութեան վրայ: Սակայն ընդհակառակը, փոքր
թերացումները իրենց կուտակումով ծնունդ
կու տան մեծ խոչընդոտներու եւ այս վտան-
գաւոր է յեղափոխական տեսանկիւնէ, որ ցոյց
կու տայ թերացող անհատի անփութութիւնն
ու ոչ—յեղափոխականութիւնը:

Կարող ենք ծանր հարուածներ տալ թըշ-
նամիին, երբ իւրաքանչիւր անդամ մղիչ հսկայ
ուժով մը պարուրուած է: Այսպիսի կացու-
թեան մը մէջ թշնամին չի կրնար որեւէ յաղ-
թանակ արձանագրել:

6.— Իւրաքանչիւր անդամ պէտք է բոլոր-
քի մեծ ատելութեամբ հանդէպ թշնամի թուր-
քիոյ եւ անոր կայսերապաշտ ու յետադիմա-
կան դաշնակիցներուն:

Մեր հայրենիքը բռնազրաւուած է իսկ ժ-
ղովուրդը տարասփիւռ, կոտորակուած երկի-
րէ երկիր: Մեր ժողովուրդի գլխաւոր ազ-
նապներէն մին է մնշումը, որ երկու տես-
կի է.— ազգային եւ դասակարգային: Կարելի
չէ խօսիլ եղբայրութեան եւ հաւասարութեան

շուրջ այն պահուն երբ կայսերապաշտութիւնն
ու անոր դաշնակիցները կը մզմեն ու կը
մնշեն մեր ժողովուրդը, ամէն միջոցներով
պահպանելով թրքական զաղութարարութեան
լուծը՝ հայկական հողերու վրայ:

Սէր հանդէս պայքարող ժողովուրդին եւ
ատելութիւն ու զայրոյթ ընդդէմ թշնամի
ուժերուն — ահաւասիկ կենսական ազդակները
մեր նպատակակէտի իրագործման ծանապարհին:
Իւրաքանչիւր անդամ պէտք է զինուած ըլլայ
այս ատելութեամբ ամէնուրեք, մշտականօրէն
բացայայտելով կայսերապաշտութեան մնշող
ու զաղութարարութեան նեցակցող դերը:

Ինչպէս որ անկարելի է մոռնալ բռնա-
գորաւորը, այնպէս ալ անկարելի է թոյլա-
տու ըլլալ մեր հողերը բռնագրաւեալ պա-
հող թշնամին ոտքի պահող կայսերապաշտ
վարչակարգերուն հանդէպ: ԱՅՍ ՅԵՂԱՓՈԽԱ-
ԿԱՆ ՕՐԷՆՔ է: Հայրենասէրի մը համար ան-
ներելի է դաւաճանը, ինչպէս եւ անմոռաց՝
զաղութարար, կայսերապաշտ եւ սիոնական
խժոժութիւնները: Այս բոլորը թուրքիոյ
հետ մէկտեղ կը ներկայացնեն միացեալ
ժակատ մը, որքան ալ որ անոնք փորձեն
երեւիլ մարդասիրական, ժողովրդավարական
կեղծ մաշկով մը:



ԳՐԱՏԱԲԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ

ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

SPURK
1983